

Կ ն ո ջ ա կ ա ն



Վարձ-կարգարան

ԱՐԴԵՕՔ ՃԻՇԳ ՁԵՒՈՎ ԿԸ ՍՆԱՆԻՔ

Պատասխանեցե՛ք այս փորձ-հարցարանին՝ իմանալու համար, որ արդեօք ճիշդ ձևով կը սնանի՞ք, թե՛ սխալներ կը գործէք ուսուցումը ընթացքին:

- 1- Օրական երեք ճաշի ժամերը (նախաճաշ, ճաշ, ընթրիք) կը յարգէ՞ք՝
 - ա.- Այո
 - բ.- Օրուան զբաղումներէն կախնալ է
 - գ.- Ոչ, ոչ միշտ
- 2- Գործէն վերադարձին, մինչև սեղան նստիլը որքա՞ն ժամանակ կ'անցընէ՞ք՝
 - ա.- 45 րոպե
 - բ.- Մէկ ժամ եւ աւելի
 - գ.- Անմիջապէս կը ճաշէք
- 3- Ինչպէ՞ս կ'ընտրէք ձեր ուսուցիչները՝
 - ա.- Կ'ուսէք ինչ որ պատահի
 - բ.- Մննդական արժէքները նկատի կ'առնէք
 - գ.- Կ'ուսէք ինչ որ ձեր հոգին կ'ուզէ
- 4- Առհասարակ ուսուցում ժամանակ՝
 - ա.- Լուռ էք
 - բ.- Շուրջիջներուն հետ կը խօսիք
 - գ.- Թերթ կը կարդաք, կամ հեռուստի կը դիտէք
- 5- Յաճախ պահածոյ կ'ուստէ՞ք՝
 - ա.- Այո

- բ.- Երբեմն
- գ.- Գրեթէ երբեք
- 6- Ուսուցում ժամանակ լաւ կը ծամէ՞ք՝
 - ա.- Ոչ
 - բ.- Երբեմն
 - գ.- Այո
- 7- Կերակուրէն ետք, անմիջապէս թէյ կը խմէ՞ք՝
 - ա.- Ոչ, թէյ կը խմէք առնուազն կէս ժամ ետք
 - բ.- Նայած ձեր զբաղումներուն
 - գ.- Այո, անմիջապէս
- 8- Գիշերը կ'ուտէ՞ք՝
 - ա.- Այո, նոյնիսկ՝ ուշ ժամերուն
 - բ.- Ոչ ժամը 18.00-էն ետք
 - գ.- Ուսուցում կը դադարեցնէք քնանալէ 2 ժամ առաջ
- 9- Դուք կը հետեւիք առողջ սննդակարգի՝
 - ա.- Այո
 - բ.- Երբեմն
 - գ.- Երբեք
- 10- Օրուան ժամերը չէք կրճատեր, քիչ քանակութեամբ քանի մը անգամ կ'ուտէ՞ք՝
 - ա.- Այո
 - բ.- Կանոնը դիտէք, բայց չէք գործադրեր
 - գ.- Ոչ



- Եթէ 10-16 միւտր հաւաքեցիք, Սորթթը բսած է:

«Մենք չենք ապրիր ուսուցում համար, այլ կ'ուսուցէք ապրելու համար»: Դուք հաւանաբար տեղեակ էք, թէ ինչպէ՛ս եւ ե՛րբ պէտք է ուտել եւ, այսպէսով, ձեր մարմնին երբեք չէք վնասեր. գտած էք ճիշդ ուղին:

- Եթէ 17-23 միւտր հաւաքեցիք, դուք դիտէք, որ սնունդի շարաշահումը սխալ է, բայց երբեմն դուք կը մոռնաք այդ իրողութիւնը, կ'իշխաք սխալներու մէջ, բայց ձեր կը գտնէք սխալը սրբազրկելով:

- Եթէ 24-30 միւտր հաւաքեցիք, ժամանակն է մտածելու, որ հարկաւոր է փոխել որոշ սովորութիւններ, դժբախտաբար չէք անդրադարձնար, որ սխալ ձևով կը սնանիք: Պէտք է ուտէք դանդաղ եւ լաւ ծամելով: Հրամարեցէ՛ք պահածոյ կամ «ֆետիլ ֆուտ» կոչուածներէն, նախապատուութիւնը տրուէք անական տաք կերակուրներուն:

	1	2	3	4	5	6	7	8	9	10
ա	1	2	3	1	3	3	1	3	1	1
բ	2	1	1	2	2	2	2	1	2	2
գ	3	3	2	3	1	1	3	2	3	3

Խոհանոց

ԽՈՒՄՈՐ

Խոխորը հայկական կերակրատեսակ մըն է, որ համեղ է եւ ներկայանալի. պատրաստութեան համար անհրաժեշտ են.

- Շուրջ 1.5 քիլո կշռող հաւ մը,
- Մէկ քիլո սոխ,
- 400 կրամ նուռի հատիկներ,
- Կարագ կամ բուսական իւղ (ըստ ճաշակի),
- Աղ, սեւ պղպեղ, կարմիր փոշի պղպեղ,
- Մէկ սեւուրի դգալ կիտրոնի կեղեւի տաշուք:

ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

Հաւը փոքր կտորներով կտրատել, համեմել: Կոթով սանին (քարոյ) մէջ տաքցնել իւղը կամ հալեցնել կարագը եւ հաւի կտորները տապակել մինչև կրասի վիճակի հասնին: Աւելցնել կիտրոնի կեղեւի տաշուք:



չերտուած սոխը եւ քառորդ ժամ եւս տապակել՝ թեթեւ կրակի վրայ:

Աւելցնել նրան հատիկները եւ շարունակել եփը, մինչև որ հատիկները սպիտակ դառնան:

Հրամանը տաք վիճակով, տապակուած կամ խորոված կտրտուած լաւաշով եւ մանրուած ազտաբեղով:

Ինչու արժի վերածնունդ

ՊԱՇՏՈՅԻ ԱՊԱԿԵԱՅ ՇԻՇԵՐԸ

Այսուհետեւ պահանջարկը ապակեայ շիշերը մի՛ նետէք, անոնց երկրորդ կեանք մը տուէ՛ք՝ ներկելով, կափարիշները գարգարելով եւ գաննք վերածնեցէ՛ք՝

- ա.- Ծիփացող մոմերով մոմակալներու,
- բ.- Մանր իրեր խմբելու եւ դասակարգելու շիշերու,
- գ.- Պատշգամին պատերը գարգարող թաղարներու,
- դ.- Շպարի վրձինները դասակարգելու եւ խմբելու ծառայող շիշերու,
- ե.- Թափանցիկ թաղար-ծաղկամաններու,
- զ.- Գանձանակներու:

Տանտնայինները այս կը պահանջէ: Տան մէջ ամէն բան շուկայէն գնելով գուժար յատկացնելու կարիք չկայ: Նման միջոցներով այլ կրնանք գեղեցկացնել ու գարգարել մեր բնակարանները:



ՓԵՆԵԼՈՓԷ ՔՐՈՒՉԻ ՏԻՄԻ ԱՐԵԱՆ ՔԱՂՅԿԵՂԷ ՏԱՌԱՊՈՂ ԵՐԱՆԱՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

Քառասունամեկամեայ աշխարհահռչակ դերասանուհի Փենելոփի Բրուքը վաւերաբարկան ժայռաւէն մը պիտի պատրաստէ արեան քաղցր-կեղէ տառապող երախաներու մասին:

Դերասանուհիին նպատակն է աշխարհին ուշագրտութիւնը հրաւիրել այս հիւանդութեան, անկէ տառապող երախաներուն, անոնց ծնողներուն եւ բժիշկներուն վրայ:

Վաւերաբարկան ժայռաւէնին մէջ հիւանդ երախաները աշխարհին պիտի պատմեն իրենց անցած եւ ներկայ վիճակին մասին, նաեւ հիւանդութեանն ընթացքը արեւելքի պիտի խօսին իրենց փորձառութեան մասին:

Փենելոփի Բրուքը վստահ է, որ դժուար փորձառութիւն մը պիտի ըլլայ թէ՛ իրեն եւ թէ՛ հիւանդ երախաներուն համար: Բայց համոզուած է, որ իր չնչին մասնակցութիւնը պիտի բերէ արեան քաղցր-կեղէ քուժման հետազոտութեան:



ՁԵՐ ԿԻՆԸ ԵՐԶԱՆԿԱՅՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ...

Երջանիկ ամուսնութիւնը հնարաւոր է միայն, եթէ ձեր սիրելին երջանիկ է: Անփական փորձով այս համոզման յանգած է նաեւ Թրոյ Մթոնըքինիկ, որ քսանհինգ տարուան ամուսնութեան ընթացքին հասկցած է, որ մանրուքները շատ կարեւոր դեր կը խաղան խաղաղ ու երջանիկ կեանքի մը համար:

«Ես ամենեւին կատարեալ չեմ, կը շարունակեմ գործել սխալներ, սակայն հնարաւոր ամէն ինչ կ'ընեմ լաւ ամուսին մը ըլլալու համար», նշած է ան:

Ստորեւ Մթոնըքինիկն տասնմէկ արժէքաւոր խորհուրդներ, որոնց ինք անձամբ կը հետեւի տարիներ շարունակ ու կ'երջանկացնէ իր կողակիցը:

- Օգնեցէ՛ք անոր տնային մանր-մուր գործերու ընթացքին

Առաւօտեան եւ կը դասուորեմ մաքուր լուացուած ամանեղէնները, կը նետեմ աղբը, իսկ երբեմն ալ կը շտկեմ անկողինը: Նման մանր-մուր տնային գործեր ընելով՝ ես կնոջս ցոյց կու տամ, որ կ'ուզեմ օգնել իրեն:

- Անոր փափաքները պէտք է առաջնային ըլլան ձեզի համար

Ես միշտ սկիզբէն կը հարցնեմ իրեն, թէ ի՞նչ կը փափաքի ուսուցիչ ընթացքին: Ջրօսնելու ժամանակ միշտ կը յարմարեմ անոր քայլերուն: Ինչի համար առաջին տեղը կը գրաւէ կինս, բայց այդ չի նշանակեր, որ ես յանձնուած եմ: Պարզապէս ես կը յարգեմ անոր ցանկութիւնները:

- Լսեցէ՛ք ձեր կինը՝ առանց ընդհատելու

Երբեմն կինը խօսելու, սիրտը բանալու, լիքցաթափուելու կարիք ունի: Պարզապէս թոյլ տուէ՛ք անոր հանգիստ խօսիլ եւ միայն վերջաւորութեան առաջարկեցէ՛ք խնդրի լուծման ձեր տարբերակը:

- Անոր հետ քնքշորէն վերաբերուեցէ՛ք

Կինս ինձմէ երբեք կոպիտ խօսքեր չի լսեր, քանի որ իմ մեծ սէրը այդ մէկուն թոյլ չի տար: Նոյնիսկ եթէ մենք կը վիճարանինք, միշտ կը փորձենք դապկ մեր յոյզերը:

- Անոր հետ միշտ դաստիարակուած խօսեցէ՛ք

Ես միշտ կնոջս կ'ընեմ «շնորհակալութիւն», «կը խնդրեմ» բառերը.

քանի որ կը փափաքեմ ամէն ձևով ցոյց տալ անոր իմ սէրն ու ջերմ վերաբերմունքը: Բացի այդ, ես կնոջս

հետ կը խօսեմ այնպիսի իւրապատուկ ձևով, որով չեմ կօսիր ուրիշ տեւէ մէկու հետ:

- Անոր հետ յաճախ հաճոյախօսեցէ՛ք

Ես միշտ կը նկատեմ անոր գնած նոր գեղատը կամ ոճային սանտրուածքը: Ընկերներու շրջապատին մէջ զայն կը դուրս ու կը հաճոյախօսեմ: Բայց ես կնոջս մասին լաւ բաներ կ'ընեմ նոյնիսկ, եթէ ան կողքիս չէ: Կ'ուզեմ, որ բոլոր իմանան, թէ ի՞նչ գարմանահրաշ կին մը կը սիրեմ:

- Մի՛ խուսափէք պարտականութիւններէ

Ես մշտապէս կը կատարեմ տնային հարցերով իմ ունեցած պարտականութիւնները, քանի որ չեմ ուզեր գանոնք թողնել կնոջս:

- Լսեցէ՛ք, ներողութիւն խնդրեցէ՛ք ու ըրէ՛ք հետեւութիւններ

Ականջ տուէ՛ք ձեր կնոջ տուած խելացի խորհուրդներուն, ընդունեցէ՛ք տեղին կատարուած նկատողութիւններն ու ճիշդ հետեւութիւնները ըրէ՛ք: Այս մէկը զգալիօրէն կը հնչեցնէ ձեր կեանքը:

- Հետաքրքրուեցէ՛ք անոր կարծիքով

Երբ ես կանգնեմ եմ բարդ ընտրութեան մը առջև, միշտ խորհուրդ կը հարցնեմ կնոջս: Ան շատ խելացի է, ուստի՝ առաջին խորհուրդները միշտ արժէքաւոր են:

- Քաջակերեցէ՛ք ձեր կողակիցը

Կինս շատ կը սիրէ նկարել, ուստի իր ծննդեան օրուան առթիւ ես անոր նուիրեցի նկարչութեան դասընթացքներու մասնակցելու վճարումին թուղթը: Ես կ'ուզեմ, որ ան իրագործէ իր բոլոր երազանքները ու կը քաջակերեմ գինքը՝ իր բոլոր նախաձեռնութիւններուն մէջ:

- Ըսէ՛ք, որ կը սիրէք գինքը

Օրուան մէջ մի քանի անգամ ես կնոջս կ'ընեմ, թէ շատ կը սիրեմ գինքը: Այդ բառերը չեն կորսնցնիր իրենց զօրութիւնը. քանի որ ես ամէն անգամ գանոնք կ'արտասանեմ ի օրով:

«Այն ամէնը, ինչ որ ես կ'ընեմ ու կ'ընեմ օրուան ընթացքին, մեծ ազդեցութիւն կը գործեն կնոջս վրայ: Ես ամէն ինչ կ'ընեմ, որպէսզի զայն երջանկացնեմ, քանի որ այդ մէկը իմ պարտականութիւնն է՝ որպէս ամուսին: Մենք երկուքս ալ պէտք է ձգտինք երջանկացնել զիրար», եզրափակած է Մթոնըքինիկ:

ՃՈՐՃԻՑԻ ԱՐՄԱՆԻ ՆՐԲԱԳՂՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ


Նորածնութեան համաշխարհային ապագեցնելու ներս ազդեցիկ ձեւազօնը մըն է Ճորճի Արմանի, որ ստեղծած ոճը կը կիրարկենք առանց նոյնիսկ մտածելու, թէ նախապէս այլ կերպ եղած է շատ մը բաներ: Արմանին յեղափոխած է նորածնութեան ոլորտը՝ ապացուցելով, որ շքեղ ու նրբաճաշակ չի նշանակել անյարմար եւ անհասանելի: Այս մասին կը մէջբերենք աշխարհահռչակ ձեւազօնողի յայտնի մտածումները:

- Նրբագեղ ըլլալ չի նշանակել աչքի գարնել, այլ կը նշանակէ դաշուի յիշողութեան մէջ:

- Ոճի եւ նորածնի տարբերութիւնը որակն է:

- Աման կօշիկը վատ խնայում է: Մի՛ խնայէ՛ք կարեւորէն. կօշիկը գեղեստապահարանի հիմքն է:

- Սեքսուէլ տեսք ունենալը ինքնապատահութեան հարց մըն է: Ան նոյնքան մտքի վիճակն է, որքան



Նորածնութեան աշխարհին ՏՈՒՉԷ ԷՆՏ ԿԱՊԱՆԱՅԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՔԱՏՈՆ

Իտալական Տոյչէ կնո կապանա նորածնութեան տուր արդէն իսկ նախաճաշակ մը տուած է յառաջիկայ գարնան իր հաւաքածոյին մասին: Արդարեւ, հաւաքածոն կը բաղկանայ «հիմապ»ներէ (արաբական քոյ) եւ «ապալա»ներէ (արաբական լայն եւ երկար հագուստներ):

Լուսանկարներուն մէջ կ'երեւին հետաքրքրական նմոյշներ:

Միւս կողմէ, անցեալին նման ներքնուսուներ ունեցած են Շանէլը (2014), իսկ անցեալ ամրան իրօնի շէլ-ֆիկըրը եւ Մանկոնի Ռամադանի առիթով:



ՎՇՏԱԿՑՈՒԹԻՒՆ

Հայ Կաթողիկէ Ս. Յակոբ Հիւանդանոցի հոգաբարձութիւնը սրտի անհուն կակիծով կը գուժէ մահը՝ Տ. Արքայապետ Մ. Վրդ. Պրատի սիրեցեալ քրոջ՝

ՏԻԿԻՆ

ՀԱՆՐԱԾՐԱՏԻ

(ԼՈՒՍԻՆ ՔՈՒՇ)

Յուզարկաւորութեան տխուր արարողութիւնը կը կատարուի 20 Յունուար 2016, Զորեքշաբթի, Վաթրիքի շրջանի եկեղեցին, Հայաստան:

Երկնային Հանգիստ կը Հայցենք Հանգուցեալին եւ Ս. Հոգւոյ մխիթարութիւն իր ընտանեկան պարագաներուն:



ՀՈԳԱՐԱՐՁՈՒԹԻՒՆ
Ս. ՅԱԿՈԲ ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻ

ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱԶԳԱՆՇԱՆ

● շար. Ա. Էջնէ

Գլուխ, մեծամասնութիւն ունի խորհրդարանն ենք: Հրանդ Մարգարեան նշեց, թէ Դաշնակցութիւնը պատասխանատուութեամբ վարուած է երկրի նոր սահմանադրութեան ընդունման Հանգրուանին: Կուսակցութիւնը այդ մեծ բեռը ստանձնած է Համոզումով, հաստատով երթալով սահմանադրական փոփոխութիւններուն: Հետեւաբար, ՀՅԴ-յոր չի կրնար պատասխանատուութենէ զերծ մնալ այդ առումով, նոր սահմանադրութեան գործադրութեան առումով, այդ սահմանադրութիւնը կեանքի կոչելու իմաստով: «Այս պատճառով մենք համաձայն ենք համագործակցութեան», ըստ Հրանդ Մարգարեանի եւ աւելցուց, թէ առայժմ դժուար է ըսել, թէ համախոհութիւնը ինչպիսի՞նք է մը պիտի ստանայ: Արդարեւ, համապատասխան բանակցութիւնները տակաւին կը գտնուին սկզբնական փուլի մէջ: «Եղած են առաջարկներ եւ մեզի Համար սա սկզբունքորէն ընդունելի է, որպէսզի ունենանք համագործակցութիւնը սահմանադրութիւնը կեանքի կոչելու իմաստով: Բայց ուրիշ որեւէ խօսակցութիւն առայժմ տեղի չէ ունեցած», ըստ ան:

Յամենայնդէպս, ՀՅԴ-ի պիւրոյի ներկայացուցիչը գծաւարձաւ նշելու, որ համախոհական իշխանութեան մաս պիտի կազմեն 2017 թուականի խորհրդարանական ընտրութիւններէն առաջ: Թէ յետոյ:

Ինչպէս ծանօթ է, ՀՅԴ Սերժ Սարգսեանի նախագահութեան սկզբնական շրջանին արդէն մաս կը կազմէր համախոհութեան: Կուսակցութիւնը այդ իշխանութեանն զուրս եկած էր՝ Թուրքիա-Հայաստան արձանագրութիւններուն բերումով:

«Ես շատ լաւ կը գիտակցեմ, որ այսօրուան բարոյահոգեբանական մթնոլորտին մէջ մեզի ձեռնառու չէ ըլլալ համախոհութեան անդամ, որովհետեւ նոր խօսակցութիւններ, նոր քննադատութիւններ... Թէ եւ միշտ եղած է այս բանը, հիմա ալ կ'ըլլայ: Գիտեմ, որ քաջութիւն պէտք է այս պայմաններուն մէջ այդ պատասխանատուութեան տակ մտնելու համար: Բայց ես ուրիշ ելք չեմ տեսնիր այս երկրի վիճակը փոխելու համար: Այո՛, ներսէն ալ պէտք է փոխենք, դուրսէն ալ պէտք է փոխենք», ըստ Հրանդ Մարգարեանի:

ԶՈՐԱԿՑՈՒԹԵԱՆ ՊԱՏԳԱՄ

● շար. Ա. Էջնէ

Գլխաւորութեամբ ամէն տեսակ ահաբեկչական կազմակերպութեան դէմ վճռակալ համագործակցութիւնը շարունակելու վրայ: Նկատի ունենալով, որ ԱՄՆ-ի Փոխ-նախագահ Ճո Պայտըն այս շաբաթավերջին Թուրքիա պիտի այցելէ՝ Երտողան եւ Օպամա մանրամասնութիւններ շոյափեցին այդ բանակցութիւններուն ընթացքին քննարկուելիք զանազան նիւթերուն շուրջ, ներառեալ ահաբեկչութեան դէմ պայքարը:

«ԱՆԻՄԱՍ ԵՐԵՒՅԹ ԱՆ...»

● շար. Ա. Էջնէ

Ինչ Միութեան փլուզումն վերջ, տակաւին նոյն օրը դիւանագիտական յարաբերութիւններ պէտք է հաստատուելին Թուրքիոյ եւ Հայաստանի միջեւ: Իսկապէս դժբախտութիւն մըն է այդ քայլին առնուած չլլալը: Սա կը բխէր փոխադարձ անվստահութենէ: Թուրքիա իր իսկ ինքնավստահութեամբ պէտք է յազմահարէր՝ այդ հողային պահանջներու վերաբերեալ խնդիրները, ըստ Վոլքան Վուրալի:

Վոլքան Վուրալ աւելի վերջ մեկնաբանութիւններ ըրաւ Թուրքիա-Հայաստան-Ատրպէյճան առանցքին կապակցութեամբ: Ըստ իրեն, Հայկական կողմը Հարց կու տայ, թէ Թուրքիա ինչու՞ է Հայաստանի հետ յարաբերութիւնները կը պայմանաւորէ Ատրպէյճանի հետ, կախուածութեան մէջ կը դնէ Լեռնային Ղարաբաղի հիմնական դրագաւորումն: Այս Հարցումը թէ եւ ճիշդ է, սակայն այդ յարաբերութիւնները իրարմէ կախիս չզարգնեն այ կը թուի ըլլալ անկարելի: Ըստ Վոլքան Վուրալի, Թուրքիա պէտք է Ատրպէյճանի գործնորդ տուագաղայի ինչպէ՞ն այս Հարցին մէջ: Հայաստանի հետ յարաբերութիւնները բնականոնացնելու ճանապարհին Անգարա պէտք է իր մտադրութիւնները լաւ բացատրէ Պարսին: Թուրքիոյ եւ Հայաստանի միջեւ հաստատուելիք դրական յարաբերութիւնները կը նպաստեն նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման:

Վոլքան Վուրալ այս կէտին վրայ մտանալից երկու հիմնական հանգամանք: Առաջինը՝ այն է, որ Թուրքիա եւ Հայ ժողովուրդներու այսօրու երկար զարբերմաստիճանը ըլլալէն վերջ այսօր երկու երկիրներուն միջեւ կապերուն խզումը ըլլալը իսկական դժբախտութիւն մըն է: Երկրորդը՝ կը վերաբերի պատմական Հարցերուն: Հայաստան 1915-ին պարուածները կը համարէ ցեղասպանութիւն ու բնականաբար կրնայ համարել: Թուրքիոյ մէջ այս Հարցի պարագային շատ զարգացում արձանագրուեցաւ: Երկու կողմերու որակմանը սկսան իրարու շատ նմանիլ: Թուրքիա սկսաւ Հայերուն դուրս բանելու եւ կրճատուեցաւ այն հեռավորութիւնը, որ գոյութիւն ունի բաւերուն միջեւ:

Աւելի վերջ Վոլքան Վուրալ դիտել տուաւ, թէ այսօր Հայաստանի հետ յարաբերութիւններու բարելաւ-



Իճէ փոյթ կեանքի մեծնող, Երրորդ երազը կ'արարի, Երրորդ երազը անմահ է:

ՈԳԵԿՈԶՄԱՆ ՀԱՆԳԻՍՈՒԹԻՒՆ

Անմահ բանաստեղծ, ուսուցիչ, մտաւորական...

ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ

Սերաստիա-Բրզնիկի

22 Յունուար 2016, Ուրբաթ, 20.30

Տատան վարժարանի սրահ, Պալատիկ

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ՝
ԱԶԳԱՅԻՆ ԿԵԴՐՈՒՄԱԿԱՆ ՎԱՐՉԱՐԱՆԻ

Սէրվիս՝ ժամը 19.00-ին, Գուրթուլուշ «Արպանք»ի սոջնէն

ՅԱԿՈԲԱՆՆԵՐՈՒ ԱՅՑԸ

● շար. Ա. Էջնէ

Րոյտ Յակոբեանները, որոնք վերջին օրերուն այցելեցին Իսթանպուլ: Մանօթ է, որ անցեալ շաբաթավերջին Պէյրուտի մէջ, բարեկամական շրջանակէ ներս մեծարանքի հանդիսութիւն մը կազմակերպուած էր Ռիչըրտ Յակոբեանի համար: Թուրք երաժիշտներու հետ նուագած եւ մեներգներով ալ հանդէս եկած էր Ռիչըրտ Յակոբեան:

Այդ ձեռնարկին յաջորդած քանի մը օրերուն ընթացքին Ռիչըրտ եւ Հերոյա Յակոբեանները ժամանակ անցուցին քաղաքի մէջ շփուելով իրենց բարեկամներուն հետ: Այս շրջանում անոնք երէկ յետմիջօրէին փութացին նաեւ խմբագրատուն՝ հաշուի առնելով, մասնաւոր, որ թերթն լայնօրէն արձագանգ հանդիսացած էր մեծարանքի հանդիսութեան: Հաճելի գրոյցի ընթացքին անոնք բացատրութիւններ տուին իրենց ընթացիկ գործունէութեան շուրջ եւ ընդգծեցին Իսթանպուլ այս վերջին այցելութեան վերաբերեալ իրենց դրական տպւորութիւնները:

ՎԱՐՁԱՊԵՏԸ ՏԱԻՈՒՄ ԵՒՋ

● շար. Ա. Էջնէ

Ինչ համաժողովի աշխատանքները, որոնք աւելի քան երկու հազար հինգ հարիւր հոգի կը մասնակցի աշխարհի հարիւր երկիրներէ: Միջազգային գործիչները նկատի կ'առնեն նաեւ փախստականներու եւ գաղթի քաղաքականութեան հարցերը, աշխարհաստեղծական մարտահրաւրները, համաշխարհային անվերստանգութիւնը, առողջապահութիւնը, կրթութիւնը, սեռային տարբերութիւններու եւ կլիմայի փոփոխման նիւթերը:

ՄԱԳ-ի ընդհանուր քարտուղար Պան Բի Մուն, Գաղթի միջազգային կազմակերպութեան ընդհանուր տնօրէն Ռիչըրտ Լէյսի Սիլինկ, Կարմիր խաչի միջազգային կոմիտէի նախագահ Փիլիք Մուսրէր եւ բազմաթիւ երեւելի դէմքեր կը մասնակցին համաժողովին: Աշխարհի բաւաստեւ երկիրներէ յառաջատար դիվաւարներ Մի Հասած եւ Տաւո: Անոնց կարգին կը գտնուին Միացեալ Նահանգներու Փոխ-նախագահ Ճո Պայտըն, Արտաքին գործոց նախարար Ճոն Բերի, Ֆրանսայի Արտաքին գործոց նախարար Լորան Ֆապիւտո, Յունաստանի նախագահ Փրոքոփիս Փալուփուրս, Գերմանիոյ նախագահ Նոսթիմ Կաուր, Գաւտայի Վարչապետ Ճաստին Թրիւտո եւ այլք: Տաւոսի մէջ միջազգային մեծախի անմիջական ուշադրութեան առարկայ հիմնական դէմքերն են այս Իրանի Արտաքին գործոց նախարար Մուհամմէտ Ճեւատ Զարիֆն է:

ման համար Թուրքիոյ կը ինձնակի համոզել Ատրպէյճանը: Յիւրիսի մէջ ստորագրուած արձանագրութիւնները պէտք է վերակենդանացուին: Եթէ սկզբնական շրջանին Ատրպէյճանի հետ միայն զբաղակալ կապեր գոյութիւն ունեն, ապա այսօր այդ կապերը ունին նաեւ տնտեսական լուրջ խոր մը մասնաւորապէս ուժանիւթի բնագաւառի համագործակցութեան բերումով:

Վոլքան Վուրալի մտեցնմամբ, Թուրքիա-Հայաստան յարաբերութիւններուն բարելաւմը պիտի նուազեցնէ նաեւ Սիւրիոյ կողմէ օրակարգի վրայ բերուած պնդումներուն նշանակութիւնը: Բնականոնացման առաջին քայլը պէտք է ըլլալ ժամ առ ժամ սահմանի բացուելը, դիւանագիտական յարաբերութիւններու հաստատումը: Վուրալ յիշեցուց, թէ Կարսի եւ Իզմիրի շրջաններու բնակիչներն ալ կը տուժն սահմանի փակման: Ըստ իրեն, քաղաքացիական հասարակութիւնը պէտք է միշտ բարձրաձայնէ այս խնդիրը, բազմակողմանի հանգամանքներով եւ արտայայտութեան ազատութեան միջավայրին մէջ: Վուրալ վերջից նաեւ հանդուցեալ Հրանդ Տիւրքը:

Ատուլիսի յաջորդած հարցում-պատասխանի բաժնի մէջ ալ Վոլքան Վուրալ ընդգծեց, թէ պատմաբաններու յանձնաժողով մը ստեղծելու նիւթը պարզապէս երեւակայութիւն մըն է, որովհետեւ իւրաքանչիւր պատմաբան կ'ունենայ իր ուրոյն մտեցումը, կարծիքը: «Թէ եւ մեր օգտագործած բնագաւառը ժամանակի ընթացքին ենթարկուած է փոփոխութեան, սակայն նոյնը չի կրնար ըլլալ Հայաստանէն հայտ մը հետ: Այստեղ հարցը ոչ թէ մոռնալն է, այլ ապագային նախընթացը: Սա կ'ըլլայ շոյափելի ծրագրերով: Ես մեծ կարեւորութիւն չեմ ընծայեր Սիւրիոյն նկատմամբ: Սիւրիոյ վիճակը Հայաստանի հետ մեր յարաբերութիւններու ձեւաւորումը սխալ է: Բնականաբար հաշուի պիտի առնենք նաեւ Ատրպէյճանի հետ յարաբերութիւնները: Անցեալին Ատրպէյճանի վրայ Թուրքիոյ կշիռը բարձր էր, իսկ ներկայիս արդէն Ատրպէյճանի կշիռը բարձր է Թուրքիոյ վրայ: Թուրքիա պէտք է վարուի ուշադիր, չափաւոր ու հաշուի առնելով իր ազգային պահանջը, նշեց Վոլքան Վուրալ:

Վոլքան Վուրալի հրատարակեց վատապաշտ դեմական Ինչպէ՞ն Զեւեթի խօսքերը:

ՆԱԼՊԱՆՏԵԱՆ ՇՓՈՒՄՆԵՐ ԿՊՈՒՆԵՆԱՅ ՊԱԼՔԱՆՆԵՐՈՒ ՄԷՋ



Եղուարդ Նալպանտեան եւ Յեցիա Յաչեա

● շար. Բ. Էջնէ

Մանուէլ Պատէնանի ներկայութեամբ: Ան Պուլկարիոյ խորհրդարանի ղեկավարի ուշադրութեան յանձնեց Լեռնային Ղարաբաղի հիմնական իրազարկ կարգաւորման ուղղութեամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ-ի Մինսքեան խմբակի համանախագահներուն կողմէ գործադրուող ջանքերը:

Սոֆիայի մէջ Նալպանտեան մէկտեղուեցաւ նաեւ Պուլկարիոյ Արտաքին գործոց նախարար Տանիէլ Միթովի հետ: Նախարարներու բանակցութիւնները սկսան դէմ առ դէմ ձեւաչափով, ապա շարունակուեցան պատուիրակութիւններու մասնակցութեամբ: Ողջունելով իր Հայ պաշտօնակիցը՝ Միթով նշեց, որ Հայաստանի եւ Պուլկարիոյ յարաբերութիւնները բարեկամական ըլլալէ աւելի են, անոնք կու գան դարբեր խորքէ: Ան խորհրդանշական համարեց, որ տակաւին միջնադարուն քանի մը պուլկար թագաւորներ ամուսնացած են հայուհիներու հետ: «Պուլկարիոյ եւ Հայերը ուսուցիչ պայքարած են Պալեստինա շարք մը պատերազմներու մէջ: Հայաստան կը հանդիսանայ Պուլկարիոյ կարեւոր միջազգային գործընկերներէն մին ու փառքի բարեկամը», ըստ Միթովի եւ աւելցուց, թէ Նալպանտեանի այցը նոր լիցք կը հաղորդէ երկկողմանի յարաբերութիւններու եւ հնարաւորութիւն կ'ընձեռնէ նոր ծրագրերու քննարկման:

Շնորհակալութիւն յայտնելով Սոֆիա այցելութեան հրաւերին համար Նալպանտեան նշեց, որ Հայաստան մեծապէս կը կարեւորէ իր պատմական սերտ կապերը Պուլկարիոյ հետ, որոնք հիմնուած են երկու ժողովուրդներու միջեւ աւանդական բարեկամութեան եւ մշակութային կապերու, ընդհանուր ճակատագրի եւ փոխադրած համակրանքի վրայ:

Նախարարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է բարձրաստիճան փոխադարձ այցելութիւններու միջոցաւ սոր խթան հաղորդել երկկողմանի քաղաքական երկխօսութեան ու ներքին յաւելեալ ջանքեր համագործակցութեան առաւել խորացման եւ զարգացման համար: «Հայաստանի եւ Պուլկարիոյ միջեւ քաղաքական երկխօսութիւնը, համագործակցութեանը առեւտրաանտեսական, մշակութային ոլորտներէ ներս զարգանալու լուրջ ներուժ ունի ու մենք կը փափաքինք գործնական քայլերու ձեռնարկել մեր համագործակցութեան նոր բովանդակութիւն եւ աշխուժութիւն հաղորդելու ուղղութեամբ», շեշտեց Եղուարդ Նալպանտեան:

Զրուցակիցները անդադարձան երկկողմանի օրակարգի բարձրակարգ հարցերուն, քննարկեցին զանազան ոլորտներէ ներս համատեղ հետաքրքրութեան առարկայ համագործակցութեան զարգացման հեռանկարները: Կարծիքներ փոխանակուեցան իրաւապայմանագրային դաշտի ամրապնդման, միջխորհրդարանական կապերու զարգացման, երկու երկիրներու Արտաքին գործոց նախարարութիւններուն միջեւ պարբերական խորհրդատուութիւններու իրականացման, միջազգային կազմակերպութիւններուն մօտ համագործակցութեան, մշակութային եւ կրթական ոլորտներէ ներս համագործակցութեան, առեւտրաանտեսական համագործակցութեան խթանման վերաբերեալ: Երկուստեք կարեւորուեցաւ նաեւ միջկառավարական յանձնաժողովին աշխատանքը, որ ուղղուած է տնտեսական համագործակցութեան զարգացման: Պուլկար

ԻՆՆԵՐՈՐԻ ՏԱՐԵԼԻՑ...



Յուցարարները կ'ընթանան Հարպիէէն դէպի Օսմանյակ

● շար. Ա. Էջնէ

բըրճըղուի յայտարարութիւններուն: Ըստ իրեն, ներկայիս թէ եւ մահափորձի վերաբերեալ բազում հարցականներ կ'մնան առկա, սակայն հարցաքննութեան թեւակոխած նոր հանգրուանը կը համարուի յուսարդի՝ պատրաստուած նոր ամբաստանագրին բերումով: Այս տարուան ոգեկրուումներուն շրջագծով հիմնական նորութիւնը այն է, որ Հրանդ Տիւրքի առեւթիւր վերջիցեցաւ նաեւ մտաւոր անցեալին մահափորձի զոհ գացած քրոջ գործիչ Թահիր Էլչի: